

**ԲԱՆԱՍՏԵՂԻՆԿԱՆ****ՀՈՂԵՐԳՈՒԹՅՈՒՆ****ՀՈՂԻՆ ՀՐԱՇՔԸ**

Ա.

Հող, կողերուդ արգաւանդ երբոր ոսներըս հրպին,  
Կըզգամ զբրոփն անանուն զիս խրուովող ուժերուն,  
Երբեմն արիւն, հառապա՛յք, երբեմն անհուն սրբութիւն,  
Զոր գերեզմանն ու երկինք գիտեն այսպէս ես սալ մեզ:

Հող, կը խօսիս դուն ինծի հազարերանց Երթներով,  
Մէն մի հասիկդ էր երբեմն՝ ունէր հոգի մը աղուոր,  
Որ դարձաւ օր մը խորհուրդ, մօրն իր գրկին վաղեմի,  
Ինչպէ՞ս պատգամն է անսոս աւանդութեան ալետօր:

Բոյսերուն մէջ ու ծաղկանց կերպարանով մը ուրիշ,  
Կը վերապրինք մենք այսպէս բուրումներու բարբառով,  
Զի հողն այն ծոցն է անհուն ժամանակէն գերիվեր,  
Որ մեզ կ'առնէ ու կուտայ այլակերպման հրաւճում:

Եւ եղբային այս դարձող աղուորութեան ընդմէջէն,  
Պիտի մարդերն յաիտեան անսր նային ըզձանկով,  
Ու ժառանգին համար այդ կանգնին իրար դէմ ընդ դէմ,  
Բայց կըրիւն այս չըզագրի պիտի դարեր դարերով:

Պ. ՅՈՒՆԱՊ

**ՀՈՂԻՆ ՓԱՌՔԸ**

Բ.

Բայց ո՞վ կրցաւ նուանել քու այս խորհուրդը հրգօր,  
Սերունդներու բաղձանքին ինկած կտոր առ կտոր.  
Զի կը սանիս ամէն բան, կ'այրիացնես ամէն սէր,  
Մեր հոգիէն ու սրբէն կը քաղես մաս մ'ամէն օր:

Մեզմէ մեկնած փառեւրան հուրօս թելերն են միայն,  
 Կը կամբջեն որ մեզի անմեռ հիւսով մը հողին.  
 Այն որ կամուրջն իր չունի պիտ' կորսուի ընդունայն,  
 Ինչպէս օրէնքն է հողին՝ մարդոց սրբին մէջ գրած:

Օրհնեա՛լ սկիզբն է քու հող, եւ ալ յաւէս անվախման,  
 Լոկ քու նամբով կը նայինք վերածընող մեր փառքին.  
 Յաւերժութիւնը քանզի հեռու պատրանք է միայն.  
 Ով դուն հաւասքը առջի, վերջին երազը մարդուն:

Ու պիտի օր մը ծոցէդ բացուի երազը մերին,  
 Յարութեան փառքն ալ հնչէ նորաստեղծման հրաշքով.  
 Իւրաքանչիւրն իր հողէն պայծառանայ պիտ' յայնժամ.  
 Բայց մինչ օրն այդ իրարու պիտի ընդդէմ մարտնչին,

Ու վասն հողին սարձուած մնայ կըռիւն այդ անհաւատ:

Պ. ՅՈՒՆԱՊ

## Հ Ո Ղ Ի Ն Ձ Ա Յ Ն Ը

Պ.

Յաւերժական այս կըռուին եղար մարզի՛կ, նահասակ,  
 Հաւասարիմ ալ ցե՛ղ իմ, յաւերժութեան այդ սրտում.  
 Քանի՛ հեղ ծառը կեանքիդ առաւ ծաղիկ, թոռմեցաւ,  
 Հողերուդ սակ կը ննչեն քանի երազ ու խոստում:

Երկիրն այսպէս պապերուս անիննեւուն ու արեան,  
 Դարէ ի դար մինչ այսօր եղաւ սանար ու բագին,  
 Ձոյգ փառեւրովն այս տաղուած պիտի ցեղ իմ յաւիտեան  
 Դուն աղաւորնաս օրէ օր, անցնիս լոյսէն ալ անդին:

Մեր բաղձանքէն ու սէրէն թէեւ հեռու, բայց աղուոր,  
 Թոչունն ինչպէս հեկեաթին արգելքներու սակ հազար.  
 Անունդ անուշ ճայրենիք, գինիին պէս դարաւոր,  
 Ձոր կը փնտռեմ ամէն տեղ՝ բերած հոգիս շրթներուս:

Անուններու եւ արեան մարգրիտներով երիզուած,  
 Քեզի համար մահուան հետ յաւերժ կռել ենք դաշինք,  
 Քեզի համար ով իմ հող, երազներով կաղցրացած,  
 Մեռելներովըս լեցուն, ամենասու՛րբ յըղութիւն:

Երուսաղէմ

Պ. ՅՈՒՆԱՊ